

զօծենք եւ անկէ ետքը գոչենք . — «ՎՅՆՂ, ինչ գեղեցիկ են ։ » Վառեակներն անգամ երբ ցուցափեղկի մէջն են ու ելեքորական լոյսին տակ , հաճոյք կը պատճառեն մտքի : Փորձել ինքզինքնիս խաբել եւ յաջողիլ , անա՛ երջանկութիւնը : Ապրելու ամենէն խելացի կերպն է այս , մանաւանդ որ միտարի օրերը շատ պիտի ըլլան ու բոլոր գալիքը ունայնութիւն է ։ »

ԵՐՈՒԱՆԻ ՕՏԵԱՆ



ՀԵՐՈՎԴԻԱ (*)

(Շար .)



Թեթեւ ծիրանիէ զտաքշ մը զանի կը պատաստէր մինչեւ սանդալները : Սենեակէն ընտապաւ ելած ըլլալով , ոչ մանեակ ունէր ոչ գինդ , սեւ մագերուս մէկ հիւսքը Թեւին վրայ կ'իջնար , եւ ծայրը երկու ստինքներուն մէջուզը կը խորատուուէր : Ռուսները , չափազանց վեր ելած , կը բարախէին . յաջմանակի մը ուրխութիւնը դէմքը կը լուսաորէր , եւ հզօր ձայնով մը , Չորրորդապետը ցնցելով :

— Կեսարը մեզ կը սիրէ : Ագրիպպա բանաւորն է :

— Ո՞վ ըսաւ :

— Գիտեմ :

Եւ աւելցուց ,

— Որովհետեւ անկիկ ցանկացեր է որ կայսրութիւնը կայտալին ձեռքն անցնի :

Իրենց ողորմութիւններովն ապրելով հանդերձ , անի աչք անկած էր Թազարական տիտղոսին , զոր իրենք ալ կը փաստարիէին : Իայց ա՛լ վախ չկար ապագային համար :

— « Տիբերիոտի զնշանները դժուարաւ կը բացուին . եւ երբեմն կեանքը անապահով է այնտեղ » :

Անտրիպաս հասկցաւ ինչ ըսել կ'ուզէր : Եւ թէպէտ անի յոյն էր Ագրիպպասին , անոր վայրագ ակնարկութիւնը արգարացի

Թուեցաւ իրեն : Այդ սպանութիւնները իրերու բնական հետեւանք մըն էին , արքայական տուններու ճակատագրական բան մը : Հերովդէսն տանը մէջ , ա՛լ անոնց հալիւը չէր գիտցուեր :

Յետոյ , Հերովդէս իր ձեռնարկը պարզեց . ձեռականները կաշառած , նամակներ երեւան հանած , ամէն դուռ լրտես դրած , եւ յաջողած էր ամբաստանիլ Նւտիքէսը հրապուրել : — « Ոչ մէկ նեղութիւն աչքիս կ'երեւնար : Քեզի համար , աւելին չըրի՞ . . . աղջիկէս զատուեցար »

Ամուսնաթողութիւնէն յետոյ , Հոռոմ ձգած էր իր այդ զաւակը , յուսալով որ Չորրորդապետէն ուրիշներ կ'ունենայ : Երբքը անոր խօսքը չէր ընէր : Անտրիպաս ինքնիրենը փնտոցեց այս զորովի վերագործքման պատճառը :

Վելարիոնը պարզեցին եւ շուտով իրենց մօտ լայն բարձեր բերին : Հերովդէս անոնց վրայ ինկաւ , եւ կուլար , կուսկը դարձուցած : Յետոյ , ձեռքը աչքերուն քսեց , ըսաւ որ ա՛լ իր զակին պիտի չմտածէր , թէ երջանիկ էր ինքը . եւ յիշեցուց Անտրիպասին՝ հոն , ատրիոնին մէջ իրենց խօսակցութիւնները , իրենց հանդիպումները շոգեազդեցնելուն մէջ , պտոյտները Սրբազան ուղիին վրայ , եւ իրիկունները , մեծ վիլլաներուն մէջ , շատրուաններուն մրմունջին մօտ . ծաղիկ կամ մարներուն տակ , Հոռոմի զաշտորայքին դիմացը : Կը նայէր անոր ինչպէս երբեմն , քսկատուելով անոր կուրծքին , փազաքուշ շարժումներով : — Հերովդէս մէկզի հրեց զայն : Սէրը զոր կը ջանար վերաթաթծել , ա՛յ յնչափ հեռու էր հիմա : Եւ բոլոր իր դժբաղդութիւնները անկից յառաջ կուզային . որովհետեւ ան գրեթէ տասերկու տարի էր որ պատեւրաջով կը շարունակուէր : Ան ձեռացուցած էր Չորրորդապետը : Ուսերը կամարածեւ կը ցցուէին մանիշակագոյն եղբորջով Թուլս պարեգօտի մը մէջ . ճերմակ մազեր մօրուքին կը խառնուէին , եւ արեւը , որ ամպնովանիէն ներս կը թափանցէր , անոր թաղծագին ճակատը լոյսով կ'ողողէր : Հերովդէսին ճակատն ալ ծաղիւր ունէր . եւ դէմ տու դէմ , դժնայ . ձեռով մը իրար կը դիտէին :

Լերան ճամբաները մարդիկ սկսան երեւալը : Հովիւներ իրենց եզները կը խթէին , տղաք էշեր կը քաշէին , վարաւանդապատներ ձիեր կ'առաջնորդէին : Անոնք որ Մաքերուսէն անցին

(*) Տես Անանիս , քիւ 2 .

բարձունքներն ի վար կ'իջնէին, կ'անհետա-
նային զղեակին ետեւը . ուրիշներ զիմացը
հեղեղատէն վեր կ'ելլէին, եւ զաղաքը հաս-
նելով, իրենց բեռները կը պարպէին բակե-
րուն մէջ: Չորրորդագետին հայթայթիչներն
էին, եւ ծառանք՝ որ կոչնականներուն առ-
ջեւէն կուգային:

Բայց արեգակնակին խորը, ձախ կողմը, Եւ-
սենացի մը երեւցաւ, սպիտակ պատմուճան
հագած, բոկոտն, ստոյիկեան ձեւով մը: Ման-
նայի, աջ կողմէն, կը վազէր՝ վազըը
վերցուցած:

Հերովդէիս գոչեց անոր. —Ապաննէ՛ զայն:

—Կեցի՛ր, ըսաւ Չորրորդագետը:

Նրկուքն ալ անչափ մնացին:

Յետոյ զուրս ելան, իւրաքանչիւրը զատ
սանդուխէ մը, ետ ետ քայլելով առանց նայ-
ուածքնին իրարմէ բաժնելու:

—Կը ճանչնամ զայն, ըսաւ Հերովդէիս,
Փանուէլ է անունը, եւ կ'ուզէ Եւքանանը
սեանել, եւ դուն կուրուծի՛ւնն ունիս զանի
ողջ պահելու:

Անտիպաւ առարկեց որ կրնար օր մը օգտա-
կար ըլլալ: Շրուսողէի՛ն դէմ անոր յարձա-
կումները իրենց կողմը կը շահէին բոլոր մնա-
ցած Հրէաները:

—Չէ՛, կրկնեց Հերովդէիս, անոնք իրենց
բոլոր տէրերը կ'ընդունին, եւ հայրենիք մը
գաղմբուլ անկարող են:

Գալով անոր որ Նեէմիասէն ի վեր պահպան-
ուած յոյսերով ժողովուրդը կը յուզէր, լա-
ւազոյն քաղաքակառուծիւնը զանի ջնջելն էր:
Չորրորդագետին համմատ, շտապելու պէտք
չկար: Եւքանանը վտանգաւոր է, կարելի չէր,
եւ կը կեղծէր խոյզալ:

—«Ա՛»: Եւ Հերովդէիս նորէն պատմեց այն
անարարները զոր կրած մը օր մը երբ Գաղատը
կ'երթար սպրտամա՛ քաղելու: «Կետին եւ
զերքը ջուրէ ելլողներ հազուստնին կը հազ-
նէին: Հողաբլրի մը վրայ, մօտ, մարդ մը
կը խօսէր: Մէջքը ուղիթ ստեւ մը ունէր,
եւ գլուխը առիծի գլխու կը նմանէր: Հա-
զիւ թէ զիս նշմարեց, մարդաբններուն բոլոր
անէճքները վրաս թքաւ: Իրերը կը փայլա-
տակէին. ձայնը կը մռնչէր. քաղուկները կը
բարձրացնէր կարծես կաթակը փրցնելու համար.
Անհնար էր փայլել. կտաքիս անիւնները մինչեւ
սոսնակներն աւազի մէջ էին: Եւ կամաց կա-
մաց հեռացայ, վերարկուիս տակ ապաստա-
նած, ու սառ կարած՝ բոլոր այդ նախատինք-

ներէն որոնք մրրկայոյզ անհրեւի նման կը
թափէին:»

Եւքանան կը խանդարէր իր կեանքը: Չայն
բռնած ու չուաններով կապած առոնինն, զե-
նուորները հրաման ունէին զանի մեռցնելու՝
եթէ զրոյսզրէր. հեղ եղաւ: Բանտին մէջ
օձեր դրած էին. օձերը մեռան:

Այս որոգայթներուն ապարդիւնութիւնը կը
կատղեցնէր Հիւրովդէիս: Եւ արդէն, ինչո՞ւ
իրեն դէմ կը մաքատէր. ի՞նչ շահ ունէր:
Բազում թեանց առջեւ անոր ազաղակած խօս-
քերը՝ տարածուած էին, չորս կողմ կը պը-
տլտէին. ամէն տեղ կը լւբէր զանոնք. օղը
կը լեցնէին: Լէզոններու դէմ՝ քաղուծիւն
պիտի ունենամ: Բայց այդ ուսեր, սուսեր-
ներէն աւելի վտանգաւոր, եւ անըմբռնելի,
սպւեցուցիչ էր. եւ արեգակնակին վրայ կ'եր-
թեւեկէր, ըարկութիւնէն կապուտցած, բառ
չգտնելով բացատրելու համար ինչ որ զինքը
կը խելզէր:

Կը մտածէր նաեւ թէ Չորրորդագետը,
հանրային կարծիքին տեղի տալով, թերեւս
զինքը արձակելու ելլէր: Այն ատեն, ամէն
բան կորուսած էր: Տղալութենէն ի վեր,
մեծ պետութեան մը երազը կը սնուցանէր: Անոր
հասնելու համար էր որ իր առաջին ամուսինը
թողլով միացած էր այս մարդուն, եւ հիմա
կը խորհէր որ անի զինքը խաբեր էր:

—Աղէ՛կ նեցուկ մը դտայ՝ ըու ընտանիքիդ
մէջ մտնելով:

—Իմ ընտանիքս ըուկինիդ համարժէք է,
ըսաւ պարզօրէն Չորրորդագետը:

Հերովդէիս երակներուն մէջ ետալն զգաց
իր քահանայ եւ թագաւոր նախահայրերուն
արիւնին:

—Բայց ըու պապը Ասիակոնի տաճարը
կ'աւլէր: Միւս նախահայրի՛ն հովիւ, աւա-
զակ, կարաւանագետ էին, հրո՞ս մը, Յու-
դայի հարկատու՝ Դաւիթ արքայէն ի վեր: Ի ու-
ր իմ նախահայրեա գուկինները նուաճած են:
Մակաբայցեաց առաջինը ձեռ վանեց Հերո-
սէն, Հիւրովդէիս ձեռ քանադատութիւնհատու-
լու»: Եւ զուրս թափելով պատրիկեանի ար-
համարանքը ոսմկին համար, Յակոբի ոխը
Շողովի դէմ, անոր երեսին տուաւ իր անտար-
բերութիւնը նախատինքներու հանդէպ, իր
թուրութիւնը փարսեցուց նկատմամբ որ զինքը
կը մատնէին, իր վատութիւնը ժողովրդին
առջեւ որ անոր կիւնը կ'ատէր: «Դուն ալ ժո-
ղովրդիդ պէս ես, խոստովանէ՛, եւ կը զըզ-

ջառ քարերուն շուրջը պարող արար աղջիկը
 ձգած ըլլալուդ : Անոր քովը գնա նորէն : Ապ-
 րէ՛ անոր հետ իր կտաւէ տանը մէջ . մոխրի
 տակ եփած անոր հացը կե՛ր . անոր մաքրեա-
 լուն մածունը կլլէ՛ . անոր կապոյտ երեսները
 պա՛գ, եւ մոռցի՛ր դիս : »

Չորրորդպետը ալ մտիկ չէր ընել : Տան
 մը տամալին կը դիտէր, ուր դեռատի աղջիկ մը
 կար, եւ պառաւ մը՝ ձկնորսի կուղի չափ եր-
 կայն եղեղէ կոթով հովանոց մը ձեռքը բռնած :
 Կապերսի մէջտեղը , ճամբորդութեան մեծ
 կեղով մը բաց կը մտար : Գոտիներ, ջողեր ,
 ոսկեզարդ գորշապահանգներ , խառնիխուռն կը
 յորդէին անկից : Աղջիկը մերթ ընդ մերթ այդ
 ստարկաներուն վրայ կը ծռէր եւ քանոնք օդին
 մէջ կը թռթուէր , շագած էր , Հումայցիք կի-
 ներուն պէս խոպոպեալ շապիկ մը ու գորտխտ
 ծոպերով պեպտոն մը , եւ կապոյտ փոկեր կը
 պարփակէին անոր մագերէը , անշուշտ շատ ծան-
 րաբեւն , որովհետեւ ատեն ատեն ձեռքը հոն
 կը տանէր : Հովանոցին շուքը անոր վերեւը
 կը պտըտէր , զայն կիտովին ծածկելով : Անտի-
 պաս երկու երեք անգամ նշմարեց անոր փա-
 փուկ պարանոցը , մէկ աչքին ծայրը , փոքրիկ
 բերնի մը անկիւնը : Բայց կը տեսնէր , ազգ-
 րեղէն մինչեւ ծոծրակը , անոր իրանը որ առաւ-
 ձգական կերպով մը կը ծռէր ու վարէն վեր
 կը ցցուէր : Այդ շարժման կրկնումին կը սպա-
 սէր եւ շնչատուփիւնը կը տնդոտէր . այնու-
 ներուն մէջ բոցեր կը վառէին : Հերովդիս կը
 դիտէր զայն :

— «Ո՛վ է ան» . հարցուց Չորրորդպետը :
 Հերովդիս պատասխանեց թէ տեղեկութիւն
 չուներ եւ յանկարծ հանգարած ելաւ զնաց .
 ձեմնլիքին տակ Հերովդիսին կը սպասէին
 Գալիլիացիները , զգրապետը , արօտապետը ,
 ազարաններու վերատեսուչը եւ Բաբելայցի շը-
 րէպ մը՝ որ իր ձիաւորներուն հրամանա-
 տարն էր : Ամէնքը մէկահանց բարձրադաշակ
 ողջունեցին իր զաւուստը : Յետոյ աներեւու-
 թացաւ ան դէպ ի ներքին խուցերը :

Նըբանջքի մը անկիւնը Փանուէլը երեւցաւ .
 — Ա՛ , նորէ՞ն , Եւքանանին համար կուզաս
 անուշտ :

— Եւ քեզի համար : Ամենակարեւոր բան մը
 ունիմ քեզի իմացնելու :

Եւ առանց Անտիպասը ձգելու , անոր ետեւէն
 մտաւ մութ սենեակ մը ,

Լոյսը կ'իյնար վանդակապատէ մը , ձեղնածնու-
 տին տակ երկայն տարածուելով . պատերը ներ-

կուած էին նուսուֆարի գոյն , գրեթէ սեւ : Խորը
 կը փուռէր երեսնասէ անդողին մը , եզի մորթիէ
 փոկերով , Ոսկի վահան մը , անոր վերեւ , կը
 շողար ինչպէս արեւ մը :

Անտիպաս մէկ ծաղէն միւսը գնաց , ան-
 կողինկն վրայ պակեցաւ :

Փանուէլ ռսրէր կեցած էր : Բազուկը բարձ-
 րացուց , եւ ներշնչեալ ձեւով մը՝

— Բարձրեալը ատուն ատեն իր գաւակներէն
 մէկը կը շրկէ : Եւքանան անոնցմէ մէկն է ,
 Նթէ գայն կեղեքս . պիտի պատուհասուիս :

— Ինքն է որ զիս կը հարածէ , գոչեց Ան-
 տիպաս : Անկարելի արարք մը պահանջեց
 ինձմէ : Այդ օրէն ի վեր կը բղթտէ զիս , Եւ
 սկիզբները՝ խիստ չէի : Նոյն իսկ Մաքերոսէն
 մարդիկ զրկեց որ գաւառներու տակնու վրայ
 ընեն : Վա՛յ իրեն : Գանի որ կը յարձակի
 վրաս , ինքզինքս կը պաշտպանեմ :

— Անոր ցատու մեկը շատ բուռն են , պա-
 տասխանեց Փանուէլ : Հոգ չէ : Պէտք է ար-
 ձակել զայն :

— Կատաղի գաղանները չեն արձակեր , ըսաւ
 Չորրորդպետը :

Նսենացին պնդեց .

— Մի՛ վախնար : Արարիս , Գալիլիա , Սկիւ-
 թիս պիտի երթայ : Անոր գործը պէտք է որ
 տարածուի մինչեւ աշխարհիս ծայրը :

— Մեծ է իր գորութիւնը . . . Ակամայ , կը
 սիրե՛մ զինքը :

— Ուրեմն , արձակ թող զայն :

Հերովդիս դուրսը շարժեց : Կը վախնար Հե-
 րովդիսայն , Մաննայիէն , եւ անձանթէն :
 Փանուէլ շնաց գայն համոզել , իր ծրա-
 դիրներուն իբր երաշխիք՝ մէջ բերելով Նսե-
 նացուց հնազանդութիւնը թագաւորներուն :
 Յարգանք կը վայելէին այդաղքատ մարդիկը ,
 սանջանքներով աննուաճելի , վուշէ զգեստ-
 ներ հագած , եւ որոնք ապագան կը կարդա-
 յին աստղերուն մէջ :

Անտիպաս յիշեց անոր քիչ ստաջ ըած մէկ
 խօսքը :

— Ի՞նչ է այդ կարեւոր բանը զոր կ'ուզէի
 իմացնել :

Սեւամորթ մը վրայ եկաւ : Մարմինը փո-
 չիէն ճերմկեր էր : Կը հանտար ու լատ մը
 միայն կրցաւ ըսել .

— Վիտակլիո՛ս :

— Ի՞նչ , Եկա՛ւ :
 — Տեսայ զինքը : Երեք ժամ չանցած՝ հոս
 կ'ըլլայ :

Նրանց քննորդներն սրկապանները երեբայցին՝ կարծես հովէն, ինժուզի մը զգեսակը լեցուց, ժխոր մը վազող մարդոց, քաշկոտուած կա-
րասներու, գեւորն թափող արծաթեղեն-
ներու . եւ աշտարակներուն կատարէն փո-
զարդներ կը հնչէին՝ ցրուած ստորուկները
կանչելու համար :

ԿԻՆՍԹԱՎ ՅԷՆՈՊԷՌ

(Շարունակելի)

ՋՄՐԱՆ ԵՐԳ

Հայ աշխարհի սարի՛ր, ձորի՛ր,
Անդրանի ստակա՛ք, ձոխ հովիտ,
Ի՛նչ ցուրտ ձրմնո՛ւ, դաժան օրեր
Տարան ձեր փայլն ու ժրպիտ . . .

Հայի յոյսի՛ր, Հայի իղձի՛ր,
Այնքան փայլուն, լուսավառ, —
Ձեզ կաշկանդեց կեանքի զրմնո՛ւ,
Պատեց կեանքի սեւ խաւար . . .

Եւ դու, ա՛ գգ իմ, հէջ, յուսախար,
Անօթեւա՛ն, ցանուցի՛ր .
Գեռ չընասած ցանկալի ափ,
Գու կէս ճամբին մընացիր . . .

Բայց դու մի՛ լար, հայ ժողովուրդ,
Աւեր երկրիդ լուռ վըկայ .
Լացն անզօր է, սուգն—անխորհուրդ,
Սխուժխախտ կեանք չըկայ :

Նայի՛ր . . . լացով կեանքի թըրփից
Ո՛վ է քաղել զարնան վարդ .
Հեռու քեզից սուգ ու թախիծ,
Հեռու քեզից ցառ ու դարդ . . .

Որպէս պողպատ կըրակն ինկած,
Դու ամբայցի՛ր, կարծրացի՛ր .
Նո՛ր ոյժերով, նո՛ր իրց վառուած՝
Ապրի՛ր, յուսա՛ ու գործի՛ր .

Գործը կեանք է . . . անդուլ գործու՛մ
Քեզ չի յաղթել բերտ ձրմնո՛ւ .
Գործի՛ր, ազգ իմ, երկրիդ ծոցում,
Եւ փայտալի՛ր զարնան սէր . . .

ԱՆԻՔՄԱՆԴՐ ԾԱՏՈՒՐԵԱՆ



Մ Ա Հ Ը

Պարոն Պրոյստ տանիմարքացի երիտասարդ
մըն էր, նուրբ ու երազաւ խառնուած քով,
կեանքը անցուցած Խառանք խոտվքը՝ հանգարտ
երջակաթիթեանն մը մէջ, մէկէն հողւոյն թուր
ուժովով ազլելի մը սիրեց . զժառղարար
անիկա մտաւ քիչ տանինն, եւ Պրոյստ, ընկ-
նուած այս անակրնիկալ եւ ուժով ցաւին տակ
որ մէկէն կը թռուեցնէր իր թարմ սիրտը,
ինքզինքը տուաւ գիտութեան եւ մանաւանդ
փիլիսոփայութեան, յուսալով մոռնալ իր անձ
զժբողղութիւնը . իր հասկացողութեան ձկու-
նութիւնը անմիջապէս զինքը մզեց նրաթա-
պաշտութեան . բայց իր նկարագրին անու-
շութիւնը եւ երազուն միտքը զինքը արգելե-
ցին անպակտան նրաթապաշտ մը ըլլալէ . առա-
քեալի մը անձնուրաց ձգտումները զգաց իր
համոզումները ուրիշներուն հազորդելու . խար-
տեայ մօրուքը հակած կուրծքին վրայ, կա-
պոյտ քաղցր աշուշներով որոնցմէ անասանան
բարութիւն մը կ'արտասայտուէր, կը խօսեր
ամենուն հետ . ամենն խոնարհներէն մինչեւ
ամենն գոռոզները չէին կրնար զինքը չսիրել .
անուշ ձայնը որով ամենուն երջանկութիւն
կը խոտաւար, որով կը հուստար լըյալի
ճատազայթում մը ձգել մոլեխանդութեան կամ
նախապաշարութեան միջոցած հողիտու մէջ,
անանկ հրապուրել շեչա մը ունէր որ երաժըշ-
տութեան մը պէս մտիկ կ'ընէին եւ սրտերը
կը տրոփէին անբացատրելի յուզումով մը :
Ինքը ինչպէս ավէն անուք որ իրենք իրենց
մէջ վսեմ կոչուում մը զգացած են, խորունկ
համոզում մը ունէր ըստմաններուն եւ կը հուսա-
տար որ ինքն ճշմարտութեան սերմեր ցանուէին
մարդոց մէջ, ամէն ցառ պիտի վերջանար,
ամենքը երջանիկ պիտի ըլլային : Սակայն
մարդկութեան համար ունեցած անհուն սէրը
հազիւ թէ կ'ամոքէր իր խորտակուած սիրտը .
իր իրկունները երբ կ'առանձնանար սեննակը,
կը զգար որ սիրտը միշտ կ'սրբանէր եւ հեռ-
զեանէ կը քայտուէր իր մէջ զարհուրելի պա-
րապ մը :

Անրուն անցուցած զիշերները, իր կորուշն-
ցուցած սիրելիին յիշատակով միտքը թա-
փատուն, ի զուր կը ջանար զայն սանձել
ուսումնախորթ թիւններու մէջ . եւ ակամայ
կը խորհէր բնութեան այն անգութ օրէնքին
որուն մնալ կ'ըսէն եւ որ այնքան չարաչար
կերպով հայածած էր զինքը :

—Անիկա թերեւս ծաղիկ մը եղած է, թե-
րեւ հովա է որ կ'անցնի քովէս : Անիկա ե-
րազներս է որ պարապ ու տխուր գիշերներս
կը լեցնէ, ինձի ձեռք կուտայ, քայքայուած
առաջը բացուած վիշտին անցնելու, բայց
ի՛նչ ընեն, անիկա ան չէ ինչ որ էր, ինչ-
պէս որ սիրեցի, ան մեռած, մեռած,
մեռած է . . .